

Ապոկիւնը հիւսիսային Ամերիկայի բոյս մի է, ոչ սակաւագիւտ և ոչ դըմուրամշակելի։ Լիննէսս տուեր է այս անունը, որ թունաւոր տեսակներ ալ ունի, և սովորական լեզուաւ ձանձորսակ կը կոչուի։

Այս բոյսը բարձրացօղուն է, և զլուխը փնջածն անժիւ մանր ծաղկըներով կը վերջանայ։ Անուշ մեղրի հոտ մը կ'արձակի այս փնջէն, որ չորս դիմէն ճանճերը իր վրան կը ժողվէ։ Բայց ճանճ մը որ այս հրապուրանաց մտիկը ըրաւ, անշուշտ անոր անճողոպրելի ծուղակին մէջ կը բռնուի։ Վասն զի ծաղկին մէջ տեղը ճեղք մը կայ՝ անոր առէջներուն իրարու մօտ եկած ըլլալովը ձեւացած։ Երբոր խեղճ կենդանին կու գայ ծաղկին վրայ կը թառի իր գրգռեալ քիմքը անոր քաղցրահամ ճաշակէն յագեցունելու համար, վրտանգ չկայ քանի որ ծաղկին թերթերուն վրայ կը կենայ և անոր մեղրահամ նիւթը կը ծծէ, որ թեթև մը դուրս տուած է։ Բայց զինքը կշտացունելու շափ բաւական ըլլալով՝ երբոր ճանճը իր պատիճը հանդերձ դիմովը զեռ առաջ կը մղէ դէպ 'ի վերոյիշեալ ծակը, ծաղկին առէջը այս դպինչէն արթննալով աւելի իրարու կը մօտենան յանկարծ, և զգող կենդանին կը բռնեն, ուր շատ շանցնիր իր անշուշտ մահը կը գտնէ շարացար սեղմուէլէն։ — Այս կերպով ձանճորսակ բոյսը քիչ ատենուան մէջ ճանճերու սատակով կը ծածկուի, որոնք անուորցին կը մաքրէ, նորէն որոգայթ լարելու այս նեղացուցի և դժնդակ կենդանիներուն դէմ։

ԲԻ ԶԶԻ ՈՂԱԿԱՆ

ԺԲ

Նորէն սկսաւ աշխատիլ. ոսպնաձեր ձեռքը՝ որ ալ իր յատուկ ստացուածքն էր, դիտողութիւնները կրկնեց, գիւտերուն ասպարէզն ընդլայնեց և հետզհետէ խանդակաթ եռանդեամբ բորբոքեցաւ։ Սակայն պէտք է ըսել որ հետազօտութեան անփորձ, ու նախնական ծանօթութիւններէ ու զօրաւոր գործիքներէ զուրկ ըլլալով՝ երբեմն առանց իմանալուն գրութեան ու այլանդակ եղրակացութեան (paradoxe) ոզին, խուզարկու ոգւոյն հետ կը խառնուէր։

Այսպէս ահա բիւր տեսութիւններ հնարեց հոյզին շրջանին վրայ, թէ ինչ միջոցներով կը բարձրանայ, կը տարածուի, կը փոխակերպի, առանց կրկին ընթացքին վրայ կասկածելու նաև բռնակին կերպ կերպ գունաւորութեանցը վրայ, ինչպէս նաև ցօղունին տերեներուն ու ծաղկանց այլ և այլ համեմներուն ակոնքին վրայ։ բոյսերէն մը զուած խէժին ու ռետինին վրայ ու մեղուաց անոնցմէ քաղած մոմին ու մեղրին վրայօք։ Նախ ամեն բանի պատասխանը կը գտնէր։ բայց երկրորդ օրուան դրութիւնքը նախընթաց իրիկուանները կ'ոչնչացնէին, և յանկարութեան իւրում կ'ուրախանար։ կը ստիպէր մըտացն ու երևակայութեանն ամեն կարողութիւնը բանեցնելու, և վերջը գուշակել չէր տար իրեն այս զուարճալի զբաղանացը։

Յաղթանակի օր մը սկսաւ ծագիլ իրեն համար։ Ճքեղ օր մը՝ յորում ամենէն նշանաւոր դիտողութիւններէն մէկը պիտի կարենար 'ի գիր անցընել։

Ատենօք ծաղկանց սիրոյն, լիննէսսի հանճարեղ ու վեհ գիւտոյն վրայ ու

պսակի մը մէջ ընդ հովանեաւ բլթակ-
ներուն կատարուած բազմաթիւ հար-
սանեաց վրայօք խօսակցութիւնները
լսած էր, բայց հենդնութեամբ մտաղիր
չէր եղած : Մանրագէտին օգնութեամբ
այս նոր քննութեանց տուաւ զինքը .
դիտեց, համբերութեամբ սպասեց, ուր
ուրեմն հարսանեկան անկողնոյն գաղտ-
նեացը խորը թափանցեց :

Աչքին առջե ծաղկին ամենայն մա-
սանցը վրայ սիրոյ ու կենաց շարժմոնք
մ' երևցաւ, որ գոգցես պահ մը սիրող
ու խորհող էակաց կենդանութիւնը
զգաց : Շառնէ՝ շփոթած ու կորակոր՝
կը կարծէր թէ դեռ ցնորից մէջ է .
զլուխը չէր կրնար այն վառ զարմա-
ցումը բովանդակել՝ յորում ընկված
էր : Համեմատութեամբ բոյսէն կենդա-
նեաց ելլելով՝ արարշագործութեան
սանդխին ամբողջ ներդաշնակութիւնն
ու անհունութիւնը կ'ըմբռնէ : Կը տա-
րակուածի թէ տիեզերաց գաղտնիքն իր
ձեռքն ըլլայ . աչքերը կը մթագնին,
դործիքը ձեռքէն վար կ'իյնայ, փիլիսո-
փան մահացած գեղջկային ամոռին
վրայ կ'իյնայ, թեները կ'երկնցընէ . յե-
տոյ երկայն բարակ մտածելէն վերջը
բուսակին դառնալով,

— Բի՛ չիոլա, կ'ըսէ, ատեն մը կըր-
նայի երկիրներ քալել, շատ բարեկամ-
ներ ու ամեն տեսակ գիտնականներ
ունէի չորս բոլորս, բայց այն գիտուն-
ներէն մէկն ալ երբեք քեզի չափ բան
շարպեցուց ինծի . ոչ ոք իմ բարեկամ-
ներէս մանաւանդ անոնցմէ որ այս ա-
նունս իրարմէ կը յափշտակէին՝ քեզմէ
ընդունած բարիքներս չհատուցին ին-
ծի . և ես քու շրջապատեալ երկիրիդ
մէջ, ուր երկու յատակի կոպճաքարե-
րու մէջ խեղճութեամբ բուսած ես, ա-
ռանց քքեղ աչքէս կորսնցընելու՝ չորս
կողմէ քալելով աւելի մտածեցի, զգա-
ցի ու դիտեցի, քան թէ Եւրոպիոյ մէջ
ըրած երկայն ճանապարհորդութեանցս
ժամանակ : Ի՞նչ աստիճան կուրութեան
մէջ էի՛ երբոր գու տկար, գունատ ու
թոռմած ինծի եկար և ես բան մը չէի
յուսար քեզմէ, փոխանակ զի ընկեր մը

ինծի կը շնորհուէիր, Գիրք մ'առջևս կը
բացուէիր, Աշխարհք մ'աչքիս կը պար-
զուէիր : Այս Ընկերը ձանձրութիւններս
մեղմացուց ու փարատեց, և այն էու-
թեան հետ կապեց՝ որ զիս պիտի պահ-
պանէր . իրմէ սորվեցայ զմարդիկ ճանչ-
նալ ու հետերնին հաշտուեցայ : Այս
Գիրքն ամենուն կարեկից ըլլալ սորվե-
ցուց, տղիտութիւնս ճանչցուց ու ամ-
բարտաւանութիւնս խոնարհեցուց .
բոնի հասկըցուց ինծի թէ գիտութիւնն
ալ առաքինութեան պէս անկարելի է
առանց խոնարհելու ձեռք ձգել, և թէ
հարկ է խոնարհիլ բարձրանալու հա-
մար, և թէ այս անհուն սանդխին ա-
ռաջին մատր՝ որուն ծայրը հասած կը
կարծենք մենք զմեզ՝ հողոյն տակ թա-
ղուած է, և անկէ պէտք է սկսիլ : Այս
է լուսոյ Մատեանը կենդանի տառե-
րով գրուած, և անսանկ լեզուով մը որ
գեռ ինծի համար խորհրդաւոր է, և
այն վաեմ առեղծուածները գուշակել
տուաւ՝ որուն ամեն մէկ բառը մխիթա-
րութիւն է : Այս Աշխարհս միակ ու
բացարձակ ճշմարտութեան աշխարհն
է, խոհուն արարշագործութիւնն է .
երկնաւոր ու յաւիտենական աշխար-
հին համառատութիւնն ու առհաւատ-
շեայն է, տիեզերը կառավարող սիրոյ
անսահման օրինաց յայտնութիւնն է,
որով հիւլէներն ու արփիները կը հո-
լովին, որ մէկ կապով կը կապէ բոյսէն
սկսեալ ինչուան աստղերը, գետնասող
միջատէն սկսեալ ինչուան զմարդ՝ որ
ճակատը դէպ 'ի երկինք կ'ամբառնայ,
հոն գտնելու համար իր հեղինակն՝ ով
որ ալ ըլլայ :

Շառնէ սաստիկ տագնապած սկսաւ
գաւթին մէջ մեծաքայլ քալել . մտա-
ծութիւններ իրարու ետև կը յաջոր-
դէին մոգին մէջ . խիղճը ինքիրեն կը
կուուէր . վերջը նորէն Բի՛ չիոլայի քով
եկաւ, խանդապատանօք աչքերը վրան
յառեց . յանկարծ շտապաւ դէպ 'ի վեր
նայեցաւ ու այս խօսքերս մռմռաց .

— Աստուած հզօր, աներեսյթ աղ-
բիւր ամենայն ներդաշնակութեան ու
արգասաւորութեան . ծայրայեղ մոլար

գիտութեամբ միտքս խաւարեցաւ, սաստիկ իմաստակութեամբ սիրտս պնդացաւ և արգիլեց մէկէն ներս թափանցելզ : Չեմ կրնար ձայնդ լսել, բայց անունդ կը կանչեմ : չեմ կրնար գքեղտեսնել, բայց կը փնտուեմ :

Երբ խուցը գարձաւ՝ որմոյն վրայ կարդաց,

Աստուշած բառ մի է .

Աւելցուց

Այս բառը տիեզերաց մեջ տոհուցուածոյն բառը չէ՝ արդեօք :

Յայսմ ալ երկմտութիւն կար . բայց իր գուող ոգւոյն համար տարակուսիլն՝ ինքզինքը կիսով յաղթուած խոստովանիլ, առաջին ուրացութիւնը նզովիլ ու մոլար ճամբան ուղղել չէր արդեօք : Հիմա միայն ինք իր վրայ յեցած չէ տատամնեալ փիլխառիան, միայն իրեն ուժոյն ու մոտացը չհաւտար, և տալով ինքզինքն այն անծանօթ զգացմանցը՝ որոնց մէջ քաղցր վայեկը մը կը դգայ, Բի՛ջիոլայէն կը խնդրէ կարծիք մը, Աստուած մը ու նեցուկ մը, և եռանդեամբ նորէն իրեն կը հարցընէ զինքը պատող մթոյն մնացորդը ցրուելու համար :

ԺԴ

Այսպէս օրերը կը սահէին : Ամբողջ ժամեր ուսման ու հետազոտութեան անցընելէն վերջը, աշխատելէն յոգնած և մոտածելով որ զուարճալի զբաղմամբ մը սթափի՛ կը զատուէր Բի՛ջիոլա բուսակէն՝ Բի՛ջիոլա օրիորդին համար :

Երբոր ծաղկանց անուշահոտութիւնը սաստիկ կը բուրէր՝ որով զլուխը կը ծանրանար ու աչքերը կը գոցուէին՝

— Այս իրիկունս Բի՛ջիոլա հանդէս պիտի ունենայ, կ'ըսէր ինքիրեն :

Եւ իրաւցնէ ցնորից մէջ թարթափած՝ կիսարթուն երազայոյզ քնոյ մէջ կ'ընկղմէր, զոր մոտաց բնածին աղօտլոյս մը դեռ կրնար կանոնաւորել : Ո՞հ, աւսիկա մարդուս համար պատրաստուած հիանալի վայեկըներէն մէկը չէ արդեօք, իրեն ցնորիցը մղումն կարենալ տալ և ըստ կամս յայլ կեանս կեալ,

ուր երագ երագ գէպքերն իրարու կը յաջորդեն, յորում գարերը մէկ ժամէ աւելի չեն տեսեր, յորում դիւթական անդրադարձութիւն մը գոզցես ամեն թատերախաղ գուսանները կը գունաւորէ, ուրանօր յուզմունքը միայն իրական է :

Հմ չկան ամեննեին դրական իրք, այլ ամեն բան իր զուտ էութեանը մէջ է :

Կ'ուզբօս լսել . ահա զանակաւոր երաժշտութիւններ, ուր եղանակին խլըրտիւնը ականջիդ չզարներ, ու երաժրշտաց կարկամած կերպարանքն ու գործիքներուն այլանդակ ու անհաճոյ ձեւերը չես տեսներ : Հոգեկան կեանք մ'է ասիկա, հաճոյք մը առանց ցաւոց, ծիրանի գոտի մը առանց մրրկի :

Շառնէ այս պատրանաց մէջ կ'ընկըմէր : Բի՛ջիոլայի անուշ կերպարանքն աղէկ միտքն ըլլալով՝ զինքը կը կանչէր, և անիկա նախ իրեն կ'երեսար միշտ նոյն շնորհալից գէմքովն ու կերպով, առոյգ, համեստ ու սիրուն . երեմն ուսման ու հաճոյիցն հին ընկերակցացն հետ, երբեմն ալ այն միակ էակաց քով՝ զորա սիրեր էր ու ալ չկային, այսինքն հօրն ու մօրը քով : Բի՛ջիոլա իրեն համար հաճոյական և քաղցրախորժ յիշատակի՛ այն է պատանեկութեան և ընտանեաց տեսարաններ կը նորոգէր, և անոնց հետ կը խառնուէր՝ զողցես աւելի քաղցրացընելու համար :

Երբեմն համեստ տեպով տան մը մէջ կը մտցընէր զինքը՝ ուր հեշտ և ախորժելի էր կենալը : Այն անձինքն որոնց հետ կը գտնուէր՝ անծանօթ էին իրեն, բայց ժպտելով զինքը կ'ընդունէին, որով ինքզինքը հօրենական գերդաստանին մէջ կը կարծէր :

Հանգուցեալ ընտանիքն և անցեալ զուարճութիւնները կենդանացնելէն վերջը, ուրիշ ընտանիք մ'ալ զուրս կը կանչէր արգեօք՝ զոր օր մը պիտի ունենար . այս յիմար մնածութեանս վրայ կը պտըտէր միտքը, որ պաշարեր էր զինքն ատենօք : Այս քաղցր երևոյթներով իր բաղդին վրայ կը վատահէր և

կանոնաւոր ոճով կը նշանէր՝ բարակ կտաւէ օրագրոյն վրայ իր ցնորից դէպքերը . ասոնք միայն կենացն երջանիկ պարագաներն էին , բաց ՚ի բանտարգելութենէն :

Բայց անգամ մը բի՛չիուլա այն հանդէսներէն մէկուն մէջ , յորում Շառնէ անոր քով հանգստութիւն և երջան կութիւն կը վայելէր , յանկարծական սոսկում մը պատճառեց : Ատեն անցնելէն վերջը յայտնութեանց և հոգւոյ նախատեսութեանց հաւտալու համար միայն կը յիշէր այս բան :

Բուսակին բուրմունքը կ'իմացնէր թէ ժամը երեկոյեան վեցն է . երբեք ասանկ սաստիկ ու զօրաւոր եղած չէր . վասն զի երեսուն բացուած ծաղիկներ մագնիսական մթնոլորտը կը թանձրացնէին յորում թմրած էր Շառնէ :

Բազմութենէ հեռու կանանչ զաշտավայրի մը մէջ օդ կը ծծէր ուր միայն ցնորքն ընկերակցեր էր հետը . Բի՛չիուլա առջնը կ'ելլէր նայուածքովն ու շարժուածքովը ժամանուիլ , իսկ ինքը կը զարմանար օրիորդին ճապուկ հասակին , ճերմակ զգեստին , խորշաքաղ ծալքերուն և սև մագերուն ծամերուն վրայ , որոնց վրայ սովորական ծաղիկը կ'երեսար . տեսաւ որ յանկարծ կայնեցաւ , երերաց , թեւերն իրեն երկնցուց , ճակտին վրայ մահուան կնիքը դրոշմուած էր : Ուզեց դէպ ՚ի անոր վազել . անընկճելի արգելք մը խափանեց զինքը . պոռաց ու արթնցաւ . բայց արթըննալուն պէս իր ձայնին պատասխան մէկու մը պոռալու ձայնը լսեց . այս պոռալու ձայն . . . կնկան մը ձայն :

Բայց սակայն Շառնէ գաւթին մէջ բուսակին քով բազմոցին վրայ նստած հանգիստ էր . և այս անգամ մարմնական աչքերուն առջև երկրորդ անդամ երևութացեալ օրիորդը մը տեսաւ : Վանդակապատ պղտի պատուհանէն այն շնորհագեղ ու մելամաղձոտ կիսաստուեր կերպարանքը անորոշ բան մ'երեցաւ աչքին՝ բայց կամաց կամաց տեսաւ որ պայծառացաւ , թափանցող նայուածք մը ինչուանի իրեն հասաւ . ուր

երաւ , մօտեցաւ , և յանկարծ քաղցր երևոյթը վերացաւ , կամ մանաւանդ թէ օրիորդը փախաւ :

Բայց որչափ ալ շուտով փութաց փախչելու , Շառնէ՝ դէմքը , մազերը , հասակն ու զգեստին ճերմկութիւնը տեսաւ , տեղը անշարժ մնաց . կարծեց թէ կատարելապէս արթնցած չէ , և թէ ցնորիցը ժամանակ զինքը Բի՛չիուլայէն բաժնող անյաղթելի արգելքը բանտի մը վանդակն էր :

Այն միջոցին լուգուիկ զարմացած վազեց ու զեռ զշառնէ բոլորովին շփոթած գտնելով՝

— Պարոն կոմս , ըսաւ , արգեգք հիւանդութիւնդ նորէն բռնելու վրայ է : Աստուած վկայ , պէտք է որ բժիշկներ բերենք՝ վասն զի այս է հրամանը . բայց սիրտ հանդարտ բռնէ . այս անգամ Բի՛չիուլա խաթունն ու ես առողջանաւուդ խնամքը կը տանինք :

— Հիսանդ չեմ , պատասխանեց Շառնէ , հազիւ ինքիրեն եկած . ով անանկ հասկըցուց քեզի : . . .

— Ճանճորսին աղջիկը . գքեզ տեսեր է , պոռալդ լսեր է , ու վազեց ինձի իմացուց . աղէկ չըրաւ արգեգք խեղճաղիկը :

Շառնէ սկսաւ մտածել . միայն այն ատեն յիշեց որ դղեկին այն մասին մէջ երբեմն երբեմն օրիորդ մը կը բնակէր :

« Օտար աղջիկը Բի՛չիուլայի նման կարծելս՝ իմ զգայարանացս վրիպակն է , տեսաբանական պարզ ու հասարակ արդիւնք մը , ըսաւ ինքիրեն : Այսպէս յաճախ երեսութական տեսիլքով մը մարդուս աչքը քիչ մը ժամանակ հետը կը տանի առարկայի մը կերպարանքը որուն վրայ նախ հանգչած էր : Նորօրինակ բան մ'է տեսնելն որ այն քաղցր երևոյթը երեսակայական կեանքէ իրական կենացն մէջ կ'անցնի , յերազոյ յարթնութիւն » : Նախ մեծ հետաքըրքը քրութիւն մը շունեցաւ այս դժուարին ցնորքին վրայ , բայց միաքը Բիէմնդեցի օրիորդին վրայ կանկ առնելով յիշեց անոր իր վրայ ունեցած խանդապատանքը , ըստ բանից ծերունւոյն :

Հիւանդութեան ժամանակ վրան գուխ ունեցեր է . անդին մանրադէտին համար ալ պէտք է անոր երախտագէտը ըլլայ . ախորժեր և հետաքրքիր եղեր է ըրած աշխատութիւններուն ու քաղցր հետազօտութեանցը , և հիմա ալ նոյն պէս լուդուիկի իմացնելլ բարեսրտութեանը յարացոյցն էր :

Եւ Շառնէ եռանդուն երախտագիտութեամբ մը սիրտը լեցուած սաստիկ պէտք մը զգաց զայն յայտնելու . բայց Բնչպէս :

Տարակուսելով մը ծածուկ ինքզինքն յանդիմաննելով իբրև թէ ամբարշտութեամբ մեղանչէր , լոիկ մնջիկ ու զգայուն ձեռքով բուսակին վրայէն ծաղկած պզտի ճիւղ մը փրցուց :

« Ատենօք որչափ ես ոսկի շուայեր եմ յիմարաբար երդմազանց ու պիղծ ճակատներ ակունքներով ու աղամանդներով զարդարելու համար , ըսաւ մըտքէն . որչափ խաբող կանանց ու բարեկամաց ձեռք մատներ եմ մաս մաս իմ ինչս , սրտիս սեպհական զգացմունքէն դուրս՝ առանց ուրիշ բան հոգալու , որ թէ իրենց և թէ իմ ոտքերուս տակը կը ձգէի : Ո՞հ , թէ որ արուած բանի մը զինը տուողին որչափ ամեցնելէն կը կախուի , կ'երդնում , թիւյիուա , որ քեզի ըրածէս աւելի մեծագին ընծայ մ'ըրած շունիմ » : — Ու պզտիկ ճիւղը բանտապանին ձեռքը տալով՝

« Բարի լուդուիկս , ըսաւ , իմ կողմանէս ասիկա ծերունի ընկերակցիս աղջկանը նուիրէ . ըսէ թէ շնորհակալ եմ վրաս ունեցած գորովոյն . և թէ Շառնէի բանտեալ ու աղքատ կոմար ասկէ աւելի արժանաւոր բան շունի իրեն ընծայելու » :

Լուդուիկ ապշած առաւ ծաղիկը :

Վերջը վերջը կատարելապէս հաղորդակից եղաւ այն սիրոյն՝ զոր կը զգար կոմնը բուսակին վրայ բայց հազիւ կրնար ըմբռնել թէ անանկ թեթև ծառայութիւն մը այսչափ մեծ աժէքի արժանի սեպուի Շառնէի աչքին առջև , և ասանկ վեհ առատաձեռնութեան մը նշանով վարձատրուի :

— Յայտնի է , ըսաւ ելելու ժամանակ , սանս դեռ միայն հեռուանց տեսան , փորձով կ'իմանան թէ ինչպէս ազնուաշուք ու անուշահոտ է ,

ԺԴ

Իսկ գալով Շառնէի՝ պէտք էր որ քիչ ատենէն շատ մ'ուրիշ այս տեսակ զոհեր ընէր , վասն զի թիւյլսոյի պրտղարերութեան ժամանակն հասնելու մօտ էր : Արդէն ծաղիկներէն ոմանք իրենց փայլուն բլթակները կորսնցուցեր էին . առէջքն ալ անպէտ ըլլալով՝ ինկեր էին՝ ինչպէս ատեն մը կճեպները , երբ առաջին տերեններն ուժովնալով՝ ալ անոնց օգնութեանը կարօտութիւն չունէին : Իսկ հիմա ձուանօթը (օվարե) հատերուն սերմը պարունակելով՝ կը սկսի լայն բաժակին տակն ուռիլ . մայր ծաղիկները փայլերնին կը կորսնցնեն , այն կանանց պէս որ երբ մայրութեան սրբանուէր խնամքը վրանին կ'առնուն՝ ընդունայն զարդերը կ'արհամարհէն :

Շառնէ նոր դիտողութեանց պատրաստեցաւ . անշուշտ ամենէն բարձրագոյններուն և վսեմներուն . վասն զի էակաց ցեղերուն տեսողութեանը , անոնց ստեղծագործութեանը վրայ էր՝ որոնց որոշողական գործը բեղնաւորութիւնն է : Արդէն միջատի մը խածուածքէն կտրուած ու ցօղունէն բաժնուած ծիլ մը հետազօտելով՝ տեսաւ նախնական սերմը , այն տկար սազմը որ ծաղկանց սիրովը ծնած չէ , բայց ապրելու ու փըթթելու համար այնմ պէտք ունի : Զարմանալի նախատեսութիւն , հիանալի բաղկացութիւն ընութեան՝ զոր ուսմոնք զեռ չեն կրցած բացատրել : Հիմա կատարեալ էակին մանկածնութիւնը կ'ըլլայ . այն հատին՝ որուն նեղ ծըրարն ամբողջ տունկը մէջը կը բովանդակէ . երևոյթ մը՝ որուն այլք պարզ պատրաստութիւն մ'եղան : Հասաւ ժամանակը դիտողին համար որ բուսական ձուոյն ամեն ատեննուան յղութիւնը դիտէ բողբոջին մէջ , փայլուն ու զարդա-

րուն ծաղկին մէջ ու բլթակներովը պը-սակազարդ բաժակին տակ : Պէտք է որ նորէն կտրատէ զբի՛չիոլա , բայց պիտի չկարենայ արդեզք դիւրաւ ըրած կորուստը լեցընել : Ամէն կողմանէ ցողունին ագոյցներուն վրայ , տերևոց անովթներուն տակ նոր ճիւղեր կը ծլին , ապագայ ծաղիկներ կը յուսացուին . ետքը Շառնէ պիտի խնամէ զանոնք :

Վաղը ուրեմն գործողութեան ձեռք պիտի զարնէ :

Երկրորդ օրը կ'երթայ բազմոցին վը-րայ կը նստի անանկ լուրջ մարդու մը պէս որ դժուարին փորձ մ'ունի ընելիք և կը յուսայ որ յաջողցընէ : Բուսակին վրայ առջի աչք տալուն կը զարմանայ ընդհանուր թարշամութիւն տեսնելով վրան : Ծաղիկներն իրենց կոթերուն վրայ կախուած՝ գողցես ալ արեւուն դառնալու ոյժ չունին . տերեները կիսով թափուած՝ իրենց վառ կանանչութիւնը կորանցուցեր են :

Շառնէ նախ կը կարծէ թէ սաստիկ փոթորիկ մը կը պատրաստուի , ու նախ թափով մը հիւսուածքը կարգի կը դնէ՝ քամիին ու կարկուտին սաստիկ հարուածներէն զբի՛չիոլա պաշտպանելու համար : Սակայն երկինքն անամպէ , օգն հանդարտ ու աներեսոյթ արտուտը միջոցի մէջ կորառուած կ'երգէ :

Ճակատը կը մթագնի , պահ մը ինք-զինքն ամփոփելէն վերջը՝ Զրոյ կարօ-սութիւն ունի , կ'ըսէ մնդէն , կը վազէ խցէն ջուր կը բերէ , մնկոյն առջեր ծունը կը դնէ և ստորին ճիւղերը կը բանայ որ-պէս զի լաւ մը կարենայ ոռոգել , ու հոն յանկարծ անանկ անշարժ կը մնայ : Աչքընոյն կէտին վրայ գետինը կը տըն-կուի , ջրոյ անօթը ձեռքին մէջ կախուած կը մնայ , և ապշովթեան ամեն նշաններն երեսին վրայ կը նկարուին : Զարեաց պատճառը կը գտնայ :

Բի՛չիոլա մեռնելու մօտ է :

Մէկ կողմանէ իրեն առջև ծաղիկ-ներն և անուշահոտութիւնը շատցու-ցած ժամանակը հաճոյիցն և ուսմանն համար , միւս կողմանէ նաև արմատն ալ դուրս կ'ելլէր : Արմատը երկու յա-

տակի քարերու մէջ սղմուած , կրկին ճնշման տակ խղուուած՝ նախ լայն ու-ոեցք մ'ունեցեր էր . բայց շփմամբ մէ-կէն պատութեցաւ խճաքարերուն ան-կեանց մէջ , և բուսակին սննդարար հիւթերը միանդամայն շատ ճեղքուածք-ներէ կորառուեր էին :

Բի՛չիոլայի հողը պակսեր էր . ու-ժաթափ և անսանունդ մնացած պիտի մեռնէր եթէ շուտով օգնութեան չհաս-նուէր : Ցնորից մէջ Բի՛չիոլա չէր նա-խատեսել տուած Շառնէի թէ վտանգ կայ , ու ինքը չէր հասկրցած : Պիտի մեռնէր . Շառնէ կը տեսնէր . մէկ միջոց մը միայն կար զինքն ապրեցնելու . ծան-րութիւն եղող քարերը վերցնել :

Դէպ 'ի մուտքի պղտի դուռը կը վա-զէ , ու կրկին կրկին կը սկսի զարնել , Լուգուիկի անունը պոռալով , որ վեր-ջապէս կ'երենայ : Լսածն ու դժբաղդ տեսարանը զինքը կը շփոթեն . բայց թէպէտ և իր սանը ու Շառնէի աղա-չանքը՝ որ կ'երգուընցնէր խճերը վերցը-նելու՝ կը խանդապատեցնէին զինքը , պաղատախառն զայրացմանց փոխան-լիարերան հառաջանօք ուսը շարժելով սոսկ ,

— իսկ պահպանութեան օրէնքս , կ'ըսէ , պարոն կոմն :

Այս անդամուս բանտարգեալը ոչ միայն պճինք մը կուտայ մեծագին արկ-ղէն , այլ ամբողջ արկղիկը մէջի ամեն ունեցածներովը : Լուգուիկ շիտակ կը կայնի , թևերն ուժով կուրծքին վրայ կը սղմէ ու բանտարգանի քալուածքով , կէս բիէմննդեցի կէս բրովանսալ ոլ-րակով ,

— Գանձ ալ տալու ըլլաս . . . հին զի-նուորական մ'եմ , գիտեմ իմ պարտքս . հրամանատարին դիմէ :

— Զէ , կը պոռայ Շառնէ . աւելի յանձն կ'առնում , ըղունզներս ալ իյ-նան , որ ես անձամբ վերցնեմ այս քա-րերն ու հողէն մէկղի ընեմ :

— Դա , դա , դա , ըղունզներդ թող քարերուն պէս իրենց տեղը կենան : — Ու լուգուիկ որ վայրագաւիթը մտնե-լու ժամանակ մտաղիր եղեր էր ծխա-

նոցը բթամատովը կէս մը մարելու, և բանտարգելոյն մօտեցած ատենը հեռու կը բռնէր, յանկարծ զայն նորէն բերանը տարաւ, ուժով մը շնչելով արձարծեց, և իսկոյն հեռանալու պատրաստեցաւ Շառնէ արգիլեց :

— Իմ ազնիւ Լուդուիկս, ես գքեզ միշտ արգահատող գտայ. ուրեմն բան մը չես կրնար ընել ինծի . . . իրեն համար :

— Դրոնտենիու, պատասխանեց ասիկս, ջանալով երդմամբ այլայլովթիւնը բռնել. զիս հանդարտ թողէք դու ու քու անիծեալ շահպուրակդ . . . խեղձին համար ըսածիս թողութիւն կը խրնդրեմ. քու զիւական յամառութեանդ պատճառ ինքը չէ : ի՞նչ, կրնայ սիրտդ դիմանալ թողու զինքը որ առանց օգնութեան մեռնի :

— ի՞նչ ընեմ :

— Հրամանատարին զիմէ ըսի :

— Ոչ երբեք :

— Նայինք, թէ որ քեզի համար ծանը է այս բանս, կ'ուզես ես խօսիմ հետը :

— Կ'արգելում որ շխօսիս, պոռաց Շառնէ :

— Ի՞նչպէս. ինծի արգելք կը դնես : Միթէ ես քեզմէ հրաման պիտի ընդունիմ, եթէ ուզենամ խօսիլ : Բայց չէ, չեմ խօսիր. վերջը վերջը, իրաւունք ունիս, ասիկս ինծի չիյնար. մեռեր է, ապրեր է՝ իմ ինչ փոյթս, ինչ հոգս. չես ուզեր, անանկ չէ. բարի իրիկուն :

— Բայց քու հրամանատարդ կրնայ իմ միտքս հասկրնալ. կրնամ յուսալ որ հասկրնայ, հարցուց կոմսն՝ յանկարծ մեղմանալով :

— Ինչու չէ. ի՞նչ. քէնզիրլիքի տեղ զբեր ես զինքը : Ազնուութեամբ աղէկ դարձուածքներով բացատրէ ուզածդ . . . ոչ շատ երկայն : Դու զիտուն ես, ահաւասիկ զայն հաւաստելու վայրկեանը : Ինչու պիտի չհասկրնայ բոյսդ սիրելուդ պատճառը . ես աղէկ հասկըցեր եմ. մէյմալ որ ես հոն կ'ըլլամ, սիրտդ ամուր բռնէ, կ'ըսեմ թէ ինչպէս աղէկ ըմպելիք կ'ըլլայ ու ամէն ախտից դարման է : . . . ի բնէ շատ առողջ մը չէ . . . և մասնաւորապէս հիմա յօդա-

ցաւ ունի . . . յարմար ատենն է . . . աւելի լաւ կը հասկրնայ : . . .

Շառնէ դեռ կը տարտամէր . Լուդուիկ աչք ըրաւ և ցուցուց զբիչչիուլա ախտակիր վիճակին մէջ : կոմսը ձեմ ըրաւ ու լուդուիկ դուրս ելաւ :

Քանի մը վայրկենէն կէս զինուորական՝ կէս քաղաքական տարազով մարդ մը բանտելոյն ամբողջ գրարան մը ութերթ մը թուղթ բերաւ, որուն վրայ հրամանատարին զրոշմը կար : Լուդուիկի ըսածին համեմատ Շառնէ խնդիրքը գրելուն ժամանակ մարդը հօն կեցաւ սպասեց . երբոր կնքեց լմնցուց, առաւ, բարե տուաւ ու զրարանն հետը դուրս ելաւ :

Թերևս արհամարհանօք մը ինտաս տեսնելով որ ազնուական կոմսին ամբարտաւանութիւնն ասանկ զիւրաւ նրաստացաւ, և այն վեհ կամքը թումած ծաղկի մ'առջև խոնարհեցաւ : Բայց մոռցաք արգեօք որ թիւչիուլա բանտարգելոյն ամենայն ինչն է . չես զիտեր ուրեմն թէ ի՞նչ կարողութիւն ունի միայնութիւնն ու բանտարգելութիւնը՝ պնդագլուխ և պարծենկոտ մնգերու վրայ : Ո՞հ, այն տկարութիւնն որուն համար կը յանդիմանես զինքը՝ երևցուց արգեօք՝ երբ կրելէն նեղուած՝ ոչ ազատութիւն ունէր և ոչ օդ, ու բանտին քարերուն մէջ ճնշուած էր, ինչպէս բուսակն երկու կոպճաքարերու մէջ : Զէ . բայց այս երկուքին մէջ իրարու նկատմամբ փոխոխակի պարտաւորութեան սրբազն պարտք մը մտաւ : Անիկա զինքը մահուրնէ ազատեց, պէտք է որ ինքն ալ փոխադարձ զայն ազատէ :

Ծերունին Ժիրարտի տեսաւ որ Շառնէ գաւթիին երկայնութեամբն ու լայնութեամբը կը քալէր, և վրան սպասելու և անհամբերութեան նշաններ կը զիտէր : Իրեն կ'երևար թէ զալիք պատասխանը կ'ուշանայ . իրեք ժամ անցեր էր խնդիրքը հրամանատարին խաւրելէն վերջը, և այն իրեք ժամուան մէջ բոյսը հոյզը կորսնցնելով նուազելու վրայ էր . անշուշտ Շառնէ աւելի անխուով կրնար զիտելիր արեանը հոսիլը :

Երբունին մէկ քանի միսիթարական խօսքեր ջանաց ըսել և յուսացուց զինքը, ու աւելի փորձ ըլլալով տնկագիտութեան և տնկոց հիւանդութիւնը ճանչնալու, թի՛չիուսոյի վէրքերը փակելու կերպ մը սորմեցուց, գոնեա մէկ վանդէ մը ուսկից վախ կար՝ պահպանելու համար զինքը :

Շառնէ անոր խորհրդոյն համեմատ յարդի կտորուանք առաւ, բարակ բարակ մանրեց ու թաց հողով ու մամուռով խառնեց զանգուած մը ձեացուց ու վէրքին վրայ դրաւ:

Ասանկ զրադմունքով ժամ մ'ալ անցաւ՝ բայց պատասխանը չեկաւ: Երբոր ցորեկուան կերակրոյ ժամանակն հասաւ՝ լուգուիկ գաւիթը մտաւ. խիստ ու բազմահոգ կերպը անյաջող բան կը նշանակէր. հազիւ թէ Շառնէի հարցմանքներուն քանի մը կտրատ ու կցկրտուր պատասխաններ տուաւ: — Սպասէ, տէր ողորմեա. — շատ կը փութաս. — ժամանակ թող որ զրէ:

Կարծես թէ կը նախատեսէր ինչ որ պիտի ստիպուէր ընելու, և կանխաւ զկոմար պատրաստ կը բռնէր առ այն:

Շառնէ չճաշեց. Ջանաց համբերութեամբ թի՛չիուլայի մահուան կամ ազատութեան դատավճույն սպասելու, և քաջալերուելու համար ինքզինքը բրոնագատեց համոզուելու որ հրամանատարն առանց անգութ մարդ ըլլալու չեր կրնար ասանկ չնշին խնդրուածք մը ժխտել: Սակայն քանի կ'ուշանար՝ անհամբերութիւնն ալ հետզիետէ կը զայրանար, և կը զարմանար իրրև թէ հրամանատարն անկէ աւելի շտապողական զործ մը չունենար: Թեթէ ձայն մ'առնելուն՝ աչքը մէկէն գավթին դրանը կը դառնար, և միշտ կը կարծէր թէ լուրը գալու հետ է:

Իրիկուն եղաւ. բան չկայ. գիշեր եղաւ. . . եկող գացող չկայ, աչքերը չդոցուեցան:

ԺԵ

Երկրորդ առառու կանուխ անհամբերաբար սպասած պատասխանը վերջապէս եկաւ: Հրամանատարը չոր ու լակոնական ոճով մը կ'ըսէր թէ ամենսին փոփոխութիւն չկրնար ըլլրւիլ որմոց, խրամոց և դղեկին ամրութեանցը վրայ՝ առանց թուրինի քաղաքապետէն մասնաւոր հրաման առնլու. և թէ Շառնէի խնդրուածոցն համար անոր կը զիմէր. վասն զի՝ կը յաւելուր՝ բանտի մը գարբին յատակն ալ նոյնպէս որմէ է:

Շառնէ երբ այս լուրը կարդաց՝ շփոթեցաւ: Մազկի մը կեանքը տէրութեան խնդիր ընել. ամրութեան տեղափոխութիւն. թուրինի քաղաքապետին որոշմանն սպասել. դար մը սպասել՝ երբ մէկ օրուան մէջ կրնայ մեռնիլ: Այս քաղաքապետն ալ խնդիրը նոյնպէս պաշտօնէին պիտի չյանձնէ արդեզք, պաշտօնեայն ալ կայսեր, կայսրն ալ ծերակուտին: . . . Ո՛հ, ինչպէս դարձեալ մարդատեցութիւնը սրբատին մէջ արթնցաւ. լուգուիկ ինքնին դահճին գործակատարն երևցաւ աչքին: Յուսահատ ձայնին մէկը պաշտօնական լեզուով կը պատասխանէ. միւս՝ պաղատանացը զինուորական պարտը գը գէմ կը զնէ:

Հիւանդ տնկոյն քով մօտեցաւ, որուն չքեզութիւնը կ'անցնէր, որուն զոյները կը մարէին. տկարութեամբ զիտեց. երջաննկութիւնն ու բանաստեղծութիւնն էին որ կը փախչէին: Անուշահոտութիւնքը միայն սխալ ժամ մը կը ծանուցանէին, խանգարեալ ժամացուցի պէս՝ որուն գործիքները չեն բանիր. իւրաքանչիւր բաժակ ինքիր վրայ կծկած արևուն դառնալէ զաղըեր էր, մահացու օրիորդի մը նման որ աչքերը կը գոցէ վախէն՝ չըլլայ թէ զսիրելին սաստիկ վշտացնէ:

Այս ցաւագին խորհրդածութեանց ժամանակ բանատարգելութեան ծեր ընկերակցին ձայնը լսեց:

— Սիրելի պարոն. կ'ըսէր բարի ծե-

բունին հայրական կերպովը, ձայնը մեղմացնելով ու ճակատն ինչուան վերջին վանդակները ծռելով, ըստ կարելւոյն աւելի մօտէն խօսելու համար. — Եթէ չորնայ . . . և վախեմ որ պիտի չորնայ, հոս միայն՝ բոլորովին միայն ինչ պիտի ընես. ինչ զբաղմունք կրնայ զքեզ սթափել երբ ինքը չըլլայ որ այնշափ կը զուարճացնէր զքեզ։ Դարձեալ ձանձրութեամբ պիտի տանջուկս, ընդհատեալ առանձնութիւնը շատ անտանելի է. պիտի չկարենաս դէմ զնել. զոր օրինակ հիմա ես ալ եթէ աղջկանէս զրկուէի, այն պահապան հրեշտակէն որուն ժմիտը զիս ըստ ամենայնի կը միփիմարէ։ Խսկ բուսակիդ գալով՝ անշուշտ Ալպեան քամին սերմը բերեր էր, կամ թէ թերես թուչուն մը այս գաւթին մէջ թողուցեր է թռչելու ժամանակ. հիմա նոյնպիսի դէպք մը կրնայ ուրիշ թիւայուա մ'ալ տալ քեզի առջինին ցաւը նորոգելու համար, վասն զի կանխաւ պէտք ես գիտնալ որ ան ալ պիտի մեռնի։ Հաւտա ինծի, սիրելի, թող որ բարեկամներա գործեն, վերջապէս զիջիր. կարծածէդ աւելի թերես ազատիլդ զիւրին է . . . Շատ բաներ կը պատմեն նոր կայսեր զթութեանն ու վեհանձնութեանը վըրայ. հիմա թուրին է Յովսէփինէի հետ մէկտեղ։

Յովսէփինէի անունն անանկ մը հրնչեց իբրև թէ ստոյդ յաջողութիւնն անկէ կախուած էր։

— Թուրին, հարցուց Շառնէ ուժով մը զլուխը վեր առնլով, որ ինչուան անտեն կուրծքին վրայ ծռեր էր։

— Երկու օր է որ թուրին է, կրկնեց ծերը սաստիկ ուրախութեամբ, տեսնելով որ այս անգամ կոմնը սկսաւ իր բարի խրատներուն տարտամութեամբ ուշադրութիւն ընել։

— Ո՞րչափ է ֆէնէսդրէլլոյէն թուրինի հեռաւորութիւնը։

— Ճիավենոյէն՝ Աւլեանոյէն ու մեծ ճամբէն երթալով 16 փարսախ է։

— Ո՞րչափ ատենի մէջ կրնայ երթը ցուիլ։

— Գոնէ տասը՝ տասուերկու ժամ պէտք է. վասն զի հիմա ճամբան զօրաց գնդերով կազմածներով ու շրջականէրէն հանդէսը տեսնելու համար վազող կառքերով խոնուած ըլլալուէ . . . Հովհաններէն ու գետոյն քովիէն տանող ճամբան անշուշտ ամենէն երկայնն է. բայց աւելի քիչ ժամանակի մէջ կ'երթըցուի կարծեմ։

— Ըսէ ինծի, պարոն. արտաքին հազորդակցութեամբդ կրնաս մէկը գտնելոր այսօր թուրին երթայ . . . այն առտուընէ։

— Աղջիկս կը յարմարցնէ։

— Եւ կ'ըսես թէ Պոնաբարդ զօրավարը . . . առաջին . . . հիւպատոսը . . .

— Կայսրը, մեղմով մը յաւել ձերարտի։

— Այս կայսրը, կայսրը իրաւցնէ դեռ թուրին է, կրկնեց Շառնէ՝ մեծ որոշողութեամբ զլուխը լեցուած. — աղէկ ուրեմն, կը զրեմ, աղերսազիր մը կ'ուղղեմ. . . կայսեր։

Այս վերջին բառը ծանր ու ծամծըմելով արտաբերեց, գողցես նոր բըռնած ճամբուն մէջ հաստատուն կենալու համար։

— Ո՞հ, օրհնեալ ըլլայ Աստուած, գոչեց ծերունին, ինքն է պատճառ այս բարի մտածութեանդ յորում մարդկային ամբարտաւանութիւնն ոտքի տակ գնաց . . . Այս գրէ, իրեն դիմէ որ խնդրուածոցդ շնորհք ընէ. Ֆոսսոմալրոնի, Քոդէննա ու Տըլայիւ իմ բարեկամներս քեզի ինչպէսնաև ինծի ալ միջնորդ կ'ըլլան Մարեկալքի պաշտօնէին, Քարբարա ու Մէլցի կարդինալներուն՝ որոնցմէ վերջինը նոր թագաւորութեան կնքապահ անուանեցաւ. Սիրելի ընկերակիցս, թերես մէկտեղ ու մի և նոյն օրը այս բանտէն ազատինք. գու՝ գործունեայ ու գորաւոր կեանք մը սկսելու համար, ես՝ աղջկանս հետեւելու ուր ուղենայ երթալ։

— Թողութիւն ըրէ, պարոն, թողութիւն՝ թէ որ դեռ բոլորովին հաւանած չեմ երեւար այն պաշտպանութեանցն որ ասանկ բարեսրութեամբ ու անշա-

Հասիրութեամբ ինծի կընես . յարդանքս ու երախտագիտութիւնս զրաւեցիր : Բայց նոյն իսկ կայսեր պէտք է ելլէ իմ խնդիրքս այս երիկուն , կամ ուշ ուշ՝ վաղը առաւօտ . կրնաս հաւատարիմ սուրհանդակ մը ճարել :

— Այս , ինչպէս ինծի համար , պատախանեց ծերունին , քիչ մը մնածելն վերջը :

— Մէկ հարցմոնք մ' ալ , յաւել Շառնէ . չես վախեր ինծի ըրած մասնաւոր ծառայութեանդ պատասխանաւուութենէն :

— Բարիք ընելու հաճութիւնն ամեն վախ փարատել կու տայ : Ինչ կ'ուզէ ըլլայ՝ երանի թէ քիչ մը քու թշուառութիւնդ կարենամ սփոփել : Գիտեմ երկնից կամաց հնազանդիլ :

Շառնէ մինչև 'ի խորս սրտին զգացուեցաւ այս պարզ բառերէն . խանդակաթ աչզք զծերունին դիտեց :

— Ի՞նչպէս կ'ուզեմ ձեռքդ սխմել , ըստ , և ուժով մը ձեռքը դէպ 'ի պըզտիկ պատուհանը երկնցուց . Ժիրատի ալ իրենը վանդակներէն դուրս հանեց , բայց ընդունայն եղաւ . չկրցան իրարուհացընել : Ան ատեն ծերունին գործվագութ մորմնքմամբ ներշնչեալ՝ որ արգելականի մը հոգւոյն մէջ շատ վառ է , շուտ մը վզնոցը քակեց , մէկ ծայրէն բռնեց ու միւսը Շառնէի նետեց , որ եռանդեամբ բռնեց ու երկու ծայրերը ձեռքերնին կրկին կրկին այն անզգայ կտաւը սրտալիր զզացմամբ շարժեցին :

Շառնէ Բի՛ջիւղայի քովէն անցնելու ժամանակ — Զքեզ պիտի ազատեմ , ըստ : — Սենեակը քաշուեցաւ , թաշկինակներուն ամենէն ճերմակն ու նուրբը առաւ , խնամքով ակռախառնի չը կտրեց , թանաքը շտկեց նորոգեց ու փութով գրել սկսաւ : Երբ աղերսագիրը լմնցուց , որ իրեն յուզեալ ամբարտաւանութիւնը ասստիկնեղեց , վանդակապատ պատուհանէն պղտիկ չուան մ' երկնցաւ զաւթին որմնին երկայնութեամբ . աղերսարկուն անոր վրայ կապեց աղերսագիրը , ու չուանը վեր ելաւ :

Ժամ մը վերջը աղերսագիրն առ

կայսրը տանող անձը առաջնորդի մը հետ ճամբայ էր ընդ մէջ Սուզայի , Պուտիխնոյի և Ս . Գէորգայ հովիտներուն Տորիա-Թիրարիա աջ գետափունքէն երթալով : Երկուքն ալ ձիով էին՝ բայց 'ի զուր կը փութային . անակնկալ արգելքներ ճամբանին արգիլեցին : Նոր եկած անձը ներով գետինը շաղախուած էր , առուակը շատ տեղեր ոռոգեր էր . հեղեղները կարծես թէ միացուցեր էին Տորիա և Աւիլեանոյ լճերը : Արդէն ձիովնոյի դարբնոցները հեռուն անոնց ետևէն հետզհետէ աւելի կարմիր տեսնուելով կ'իմացնէին թէ գիշերը մօտ է : Լաւ սեպեցին հասարակաց ճամբէն երթալ . անցան նեղութեամբ Ծիվոլիի պողոտայէն ու իրիկունէ շատ առաջ թուրին հասան :

Հոն իմացան որ կայսրը Ալեքսանդրիա գացեր էր :

Կը շարունակուի :

ՔՈՔԱ

Տարակոյս չկայ որ ո՛ և է կերպով մարդկային տնտեսութեան միջոցները դիւրացընելլ գովլելի և պիտանի բանէ . ուստի մնադրութեան արժանի է Պ . Բիժոյ բժշկին կլիմավարժութեան (acclimatation) ընկերութեան ըրածառաջարկութիւնը՝ քոքայի գործածութիւնը եւրոպական ժողովրդոց մէջ ալ մտցընելու համար , մէկ մը իրեն թէյի և դաֆէի կարգ նոր ըմպելի մը , երկրորդ՝ իբրեւ մասնաւոր զրդուիչ մը (stimulant) 'ի պէտս կարօտ մարդկան , երրորդ իբրեւ համեմաւոր նիւթ մը , ու որ աւելի հաճոյ և տանելի է անոնց որոց ծանր և սաստիկ զրդուող կու զան թէյ և գաֆէն :

Անցիշատակ ժամանակէ 'ի վեր Պոլիվոյ՝ մէջ եղած է քոքայի գործածութիւն մ'է :

Հարաւային Ամերիկայի մէջ փոքր տերութիւն մ'է :